

Բարոյական և քաղաքական տնտեսութիւններին:

(Տես Երես 109:)

Եօթւեհւասսաւուրութիւնը Խօսնագութիւնը

Վաճառքն ու դեոց կանոնադրութիւնը ապահովող միայն վաճառականութեան ազատութիւնն է:

Թուլիս ամիսն հասեր էր. օդերը բերոց համար շարունակաբար յաջող էին և մեծ ակնկալութիւն կար աղեկ արտուննձ մ'ընելու. ամենուն սիրտը դոհ էր և աւելի ևս դոհ կ'ըլլային եթէ թոշակաց գիները բարձրագոյն ըլլային, բայց կարելի չէր դեռ այնմ յուսալ:

Վերջին հաւաքմունքէն ետքը ընութեան նոր դէպք մը դիտողութիւններ ընելու նիւթ տուած չըլլալով Տիւբրէ նախընթաց խօսակցութեն նիւթն սկըսաւ առաջ տանիլ.

— Բարեկամքդ իմ, ըսի ձեղի թէ վախէն առաջ եկած շարիքն է՝ ՚ի սկըզբան ցորենոյ սղութիւն պատճառել, որով կ'ամփոփուին կամ'ի կախ կը մնան ուրիշ սպառմունք. սակայն վախն ալ իր օգուտն ունի:

— Ի՞նչպէս, ձայնեց Տիւրուր, վախն ալ կրնայ բանի մը օգուտակար ըլլալ:

— Այո՛, Տիւրուր, միայն թէ չափազանց չըլլայ: Պատճառած կանխահաս սղութիւնը սաստկագոյն սղութեան վրանգը կ'արգելու: Եթէ երբ մէկ տասներորդ պակաս կ'ըլլան հունձք, որ սոսկալի բան ըսել է, ցորենոյ գինը ինչպէս գիտէք՝ 10 առ 100 կը բարձրանայ, այս սղութիւնը չիկրնար ամեննեին ըսպառման աւելի խնայողութիւն ընել տալ, և մանաւանդ գրգիռ ըլլալ վաճառականութեան որպէս զի շուտով պակասը հեռու երկիրներէն լեցընէ: Յաջորդ հունձքէն առաջ ամեն բան կը սպառէր և իսկզբան քիչ մը նուազ սղութիւն կրելու համար՝ յետոյ սաստկագոյն կը կրէինք: Վախէ պատճառեալ

սղութիւնն ուրեմն ըլլալիք մեծագոյն չարիքը կ'արգելու:

Գիտէք որ անյաջող տարիները 24է առ 15 պակաս կը պատճառեն, այսինքն նուազութիւն ապրուստի տասն-քսանը հինգ օրուան. արդ եթէ միտ զնելու ըլլանք թէ հացի որչափ անբաւ քանակ շատ տներու մէջ կը վստնի, և կերակուրն ուտելէն ետքը որչափ կտորուանք և կեղեանք սեղանին վրայ կը թողուի և կենդանեաց կը տրուի կամ կը նետուի, որչափ հաց որ տղաք կը ծամելմեն. վերջապէս՝ հաւեղինաց և անօգուտ անամոց տրուած հացն ու կուտերը, կը գտնենք որ այսպէս փճացած ցորենոյ քանակը գրեթէ հաւասար կու զայեղած պակասին:

Արդ ուրեմն ՚ի սկզբան վախն եղածէն շատ աւելի մեծ կ'երեցնէ զվանդը, յորմէ զինը կը բարձրանայ և ընտանիք իսկոյն շրջահայեաց կ'ըլլան. աւելի խնայողութիւն կ'ըլլուի, անօգուտ բերանները կ'արգելուին, քանի մը տեսակ տնասանոց պահպանութիւնը զանց կ'ըլլուի, կամ թէ մարդուս կերած ցորենի հատերով չեն սնուցուիր: Մի և նոյն ժամանակ նաև գարեջրոյ գործատուն, զտարանք, ալիւրի մրուրի գործարանք և ամենայն արուեստանոցք որ զանազան կիրառութեան համար ցորեն կը գործածեն՝ կը տեսնեն թէ ալ չահչեն ըներ. որով մարդուս ապրուստին կը ծառայէ մէկ մեծ մաս մը յորմէ զըրկուած էր, և այսու անյաջող հնձոց հետեանքը զգալի կը նուազին:

— Եւ գեռ, խորհրդածեց Ոնորիոս, միայն աւելորդ սպառմանց վրայ խօսեցար. ինչ կ'ըլլայ ուրեմն եթէ ընտանիք ուղեն քիչ մը չափաւորել իրենց սովորական սպառմունքը. իրեւ առած դարձած է ըսելը թէ՝ երբ իրեքի համար կայ՝ չորսի համար ալ կայ: Ես այսչափը չեմ խնդրեր, Պ. Տիւբրէ. որովհետեւ պակասն հազիւ երբեք բոլոր գաղղիոյ համար տասներորդի կը հասնի, համոզեալ եմ թէ քիչ մ'աւելի բարի կամք ունենալով ամենայն ոք կրնայ իր սպառածին տասներորդը զանց ընել առանց

առողջութեանը և ուժոյն վնաս բերելու . ինը պատառ կ'ուտէ մէկը փոխանակ տասնի առանց վնաս կրելու . և քիչ մը աչքաբաց տանտիկինը կրնայ մի և նոյն քանակէն փոխանակ իննի տասը բաժին հանել և մէկը բան չըզգար . այս պէս դրեթէ առանց իմանալու կրնան սաստիկ ձախորդ տարիներն ալ անցընել :

— Գերազանց խորհուրդ է ըսածդ , Ռնորիս . այնպիսւոյ մը որ մեր հասարակութեան մէջ միշտ օրինակ եղած է կարգաւորութեան և խնայողութեան՝ ուշադրութեան արժանի խորհուրդ է և դիւրին է գործադրութիւնը և ամենամեծ ծառայութիւնը կ'ըլլար եղածը . միայն աւելի խելք և կրթութիւն կը պահանջուի քան ինչ որ կայ մեր աններուն մէջ : Ես ասոր վրայ ուրիշ խորհուրդ մ'ալ կ'աւելցնեմ , որ է հացի տեղ շատ աւելի ուրիշ ուտելիք գործածել մեր երկին մէջ : Քանի մը ուտելիք որ շատ տեղեր մեծ քանակով կ'ելլեն և ցորենոյն գինը չունին , ինչպէս է եղիպտացորենը՝ որ մէկ քանի նահանգաց ապրուստն է , կամ ցորենը՝ որ շատ օտարազգի ժողովրդոց հիմնական ուտելիքն է , և զեռ ուրիշ բաներ ալ անդին հընարք են՝ եթէ մենք վարժութիւն ստանալու ըլլանք մեր ուտելեացը մէջ մըտցընել զանոնք . ինչպէս որ գետնախընձորի գործածութեամբ հիմա շատ սակաւդէպ են սովք , ուրիշ ընդեղինաց կիրառութեամբ աւելի ևս սակաւդէպ կ'ըլլան :

Օգտակար է նաև հիմնակուրնէ աւելի մեր մշակութիւնները փոփոխել . Գաղղիոյ մէջ հիմնական մշակութեան նիւթցորենն ընելով՝ պատճառ կու տանք որ ցորենաբերութեան անյաջող եղանակով ժողովուրդն ապրուստէ զրկուի . ընդհակառակն եթէ մեր ուտելեացը մէջ զանազան տեսակ բաներ մոցընենք մարդուս ապրուստին համար և ոչ դոյզն մաս մը կը պակսի :

Եթէ այսու կարելի ալ չըլլար հացի պակասութիւնը բացէ 'ի բաց նուազեցընել , զոնեա հետևանքը շատ կը նուա-

զէր , և զլիսաւորապէս ցորենոյ գնոյն վրայ տեսնուած անհամեմատ ելեէջները կը չափաւորուէին , որոնցմէ կը պատճառին ամեն չարիք՝ քան թէ իրական գինէն : Իրաւցընէ փոյթ չէր որ ցորենոյ եկտոլիտը 12 ֆրանքով վաճառուէր և կամ 20 ֆր . աժէր եթէ մէկ կամ միւս զինն անփոփոխելի մնային :

— Ի՞նչպէս . աղաղակեց Միքայէլ , անտարբեր բան մը կը համարիս ցորենոյ 12 կամ 20 ֆր . ըլլալը . բայց ինչ կ'ըլլային աղքատներն եթէ հացի դինը միշտ այնպէս բարձր ըլլար :

— Ուշադրութիւն չես ըներ , Միքայէլ , որ եթէ զինն հաստատուն ըլլար ալ ամնութիւն կամ սղութիւն չէր մնար , վասն զի ամեն ուրիշ բերք՝ ամեն սպառելի իրք , ագարակաց վարձք , թոշակք , վերջապէս ամենայն ինչ կը կանոնաւորուի ուտելեաց գնոյն վրայ . շահ մը չէր ըլլար եթէ նաև միշտ ստոր ըլլային գինք և միանդամայն անտարբեր՝ եթէ միշտ բարձր մնային . բայց եթէ այս գիներն յանկարծակի կը փոփոխին , եթէ գրեթէ աչք բանալ գոցելու մէջ ստորին գինէ բարձր գնոյ կ'անցնին , և կամ փոխադարձ , այն ատեն գործառնութեանց մէջ շփոթութիւն կ'իյնայ և ընկերութեան մէջ անհանգստութիւն . այս է պատճառ մեր արուեստական և վաճառականական տժգոհութեանցը :

Տեսէք թէ ինչ կը հանդիպի . երբ աղէկ հնձոց շրջան մը կը հասնի ցորենոյ դինն այնչափ վար կ'իջնէ որ երկրագործն և ոչ իսկ վարձքը կրնայ հանել . այն ատեն արդիւնաբերք կը կրեն և կը տրտնջան . առատութիւնն ամնութիւն կը պատճառէ որ իրենց համար երկրագործական աղէտք մ'է : Այս ժամանակիս մէջ ամենայն աժէք կ'աւելնան , ցորենէ զատ ամեն բան այս առատութենէն կը շահի . փոխանակութիւնք կը շատնան , աշխատութիւնը կը բազմանայ ամենայն մասամբ , զոր ցորենոյ ստորին զինը կը ներէ ուրիշ վայելից նուկը բել . և զիւղից ողբն ու կոծը կը խղզուի քաղաքաց ուրախութեան ձայներուն մէջ :

— Դժբաղդաբար շատ ճշմարիտ է ըստ ասծդ, աղաղակեցին Ռավոյ, Պէրդրան, Ժարլան, Տիւրուր և Ֆրաբէն և այլ երկրագործք. և սակայն մարդիկ չեն ուզեր հաւտալ որ մեծ առատութիւնը երբեմն մեզի համար նեղութեան պատճառ է:

— Վասն զի վեր 'ի վերանց կը դիտեն եղածը, վրայ բերաւ Տիւրրէ. բայց հակառակ պայմանին անցնինք: Ժամանակը կը փոխուի, անյաջող հնձոց շրջան մը վրայ կու գայ, յանկարծ քանի մը շարթուան մէջ գինը քառորդով, երրորդով, կիսով կը բարձրանայ. 16 ֆր. միջին գինէն ահաւասիկ եկտոլիտորը 26 ֆրանքաց կը հասնի, որ արդէն սկիզբն է ձեռագործական շահու վնասակար եղող սղութեան. այն ատեն քաղաքաց աշխատաւորք կը սկսին տրտնջալ. կէս թոշակին հացի կ'երթայ և ուրիշ ծախք կը դադրին. գործատունք իսկոյն աշխատութիւննին կը դադրեցնեն, ուժիկք կը նուազին, վաճառականական փոխանակութիւնք կը դանդաղին և արուեստագիտաց վիճակը ձախորդ կ'ըլլայ:

— Շատ ճշմարիտ է ըստ ասծդ, ձայնար. կեց Անդրէաս և իր հետը Լէոնարտ, Մօրիկ, Բենեդիկտոս, Մարտիալէս և ձեռակերտից աշխատող ուրիշ բանուորներ:

— Նոյն իսկ շատ անգամ, յարեց Տիւրրէ, որ չարագոյնն է՝ գնոց սաստիկ բարձրանալը իրեք չորս անգամ իրական պէտքէն աւելի է. 20 միլիոն եկտոլիտոր պակասը բաւական է մնացած 100 միլիոնին գինը կրկնապատկելու և եռապատկելու. ահաւասիկ ապացոյցը: 1845 և 1846 տարեաց հնձոց պակասը լեցընելու համար բերուեցաւ 'ի Գաղղիա 1846ին և 1847ին 13 միլիոն 618 հազար եկտոլիտոր. այսչափ քանակը այս երկու տարեաց համար երկին ապրուստին կը բաւէ 41 կամ 42 օր. կը տեսնէք որ նախընթաց ըասածէս ստորին է. և սակայն այսու ցորենոյ գինը քան զեռապատիկ աւելի եղած է.

վասն զի քանի մը նահանգաց մէջ եկտոլիտորն ինչուան 56 ֆր. բարձրացաւ: — Սոսկալի բան, ըսաւ Ոնորիոս, ուրով կ'իմացուի թէ մարդիկ ինչպէս քիչ տրամաբան են:

— Ահա, խօսքն առաջ տարաւ Տիւրրէ, ուրիշ անպատեհութիւն մ'ալ այս ելեէջից. երբ ցորենը 14 ֆր. կ'աժէ եկտոլիտորը՝ կը ծախուի վատնուելով կամ դուրս տարուելով. յետոյ երբ սղութիւնը վրայ կը հասնի՝ Գաղղիայէն 14 կամ 15 ֆրանքով դուրս ելածին կը ստիպուինք 25-30 ֆրանք վճարելու, որ ժամանակիս հացի պակսութեքը գրեթէ 400 միլիոնի իրական կորուստ ընել կու տայ Գաղղիոյ:

— Սարսափելի բան, գոչեց վիէուէն. բայց ան ատեն ինչու չեն պահեր առատ տարեաց ցորենը. գետնախնձուրոյ պէս չէ որ տարիէ միւս տարի փրտուի. կարելի է անսահման ժամանակ պահել:

— Ո՞հ, ո՞հ, աղաղակեցին ամենայն երկրագործք դահլընին մէջ. կ'երևայ որ դուք չէք ծախեր:

— Ընդհակառակն ցորեն պահելէն աւելի դժուար բան չիկայ, վրայ բերաւ Տիւրրէ. ցորենը կը վնասուի խոնաւութենէ և ջերմութէ, կը մքլուի կամ կը տպքնայ, կը խսորի և կ'ապականի. շատ մը կենդանիներ կ'ուտեն, մանաւանդ միջատք և ուտինք, որք ամեն տարի անբանակ կը սպառեն, երբեմն չափաւոր տարեաց պակասին հաւասար:

— Անկարելի է, ըսին բազմաձայն շատերը ժողովրդեան մէջէն որ ձեռակերտից կը զբաղէին:

— Ըսածս ճիշդ է. ցորեն պահպանելն անհուն դժուարութիւն. ունեցող բան է:

— Սակայն, ըսաւ Մարտիալէս Բէրինեն՝ սայլորդը, որ յԱլճէրի ծառայած էր՝ երկիրներ կան, ինչպէս յԱվրիկէ ուր տարիներով ցորեն կը պահեն, սոսկ երկրի մէջ դնելով յատուկ շինուած փոսերու մէջ որք սիլոս կը կոչուին:

— Իրաւ կ'ըսես, Մարտիալէս. բայց պէտք է ուշ դնել երկիրներու զանազանութեանը. Ալճէրիի կլիմայն աւելի չոր է քան զմերը, և այսու հանգերձ մաս մը ցորեն շատ անգամ սիլոսներու մէջ կը փտտի և մնացածն ալ միշտ շատ գէշ համ կը ստանայ: Ասոր համար մենք գաղղիոյ մէջ որչափ որ փորձ ըրեր ենք ինչուան հիմա չէ յաջողած. և սակայն ես չեմ յուսահատիր թէ օր մը յաջողի այս բանս: Ժամանակաւ զանազան հընարք գտնուած են ցորեն պահելու ցորենատանց մէջ տաքնալէն և միջատից աւերածէն աղատելով. այլ այս հնարքները մեծածախ են և զանոնք խնայողութեամբ բանեցնելու համար պէտք է ընդարձակ կալուածոց և մեծ գործերու վրայ կատարել. ուստի դորձադրելի չեն այն երկրագործաց համար որ բաւական ինչք չունին իրենց բերոց արդիւնքը քովերնին պահելու. շատերն ստիպեալ են դրեթէ հնձենուն պէս ծախելու: Դրամատեալը միայն կրնան ընել այս բանս ցորենոյ մեծ քանակ ունենալով, բայց զիրենք ալ վհատեցնողք կան և ետ կեցընողք այս կերպ ձեռնարկութիւններէ. մենավաճառի պրժդալի անունը կը հալածէ զիրենք և կը սոսկացնէ, չեն ուղեր ուամկին կոյր պարսաւանացը նիւթ ըլլալ. կը յիշէք նաւակաց աւարումը և Մաթիւրէնեանց և Մուլէն-Ժոլիի տեսարանները:

— Ինչո՞ւ համար, ըստ Անդրէսս, տէրութիւնը ցորենը չիգներ. կրնար վրան առնուլ պահպանութիւնը և պիտոյից համեմատ կը ծախէր:

— Դարձեալ տէրութիւնը առաջ կը ձգէք, կցեց Տիւբրէ. բայց ուր կը մնար արդիւնարարաց և սպառողաց ազատութիւնը եթէ տէրութիւնը միակ դնող և միակ ծախողը ըլլար: Արդիւնագործաց օրէնք կը դնէր որոնք ստիպուելով ընդունելու ըստ կամացն առաջարկած գինը՝ կը վհատէին և գործունէութիւնին ուրիշ կողմէ կը դարձընէին. արդիւնաբերութիւնը կը նուազէր և մշտնջենաւորապէս հացի պակսութիւն կ'ունենայինք:

— Սակայն, ըստ ըստ կարգին Լէոնարտ, տէրութիւնը չիկրնար մեծ պաշար դիզել առատութեան տարեաց մէջ, որպէս զի ողութիւնն արգիլուի և ցորենոյ սակաւաղիւտ եղած ժամանակը ծախութիւ:

— Այս հնարքը հրապուրիչ տեսք մ'ունի 'ի սկզբան, վրայ բերաւ Տիւբրէ. բայց կը մտածենք թէ ինչ կը հետեւէր եթէ տէրութիւնը Նախախնամութեան նմանելով պատասխանատու ըլլար նուազութեան հացի և նպարեղինաց ողութեան: կը պահանջէինք ցորենոյ գնոյն միշտ մնայուն ըլլալը, վասն զի այս նախադասութեամբ նպարեղէնք միշտ պէտք էին գտնուիլ և լիուլի: Թողով ինչ անբաւ դրամագլուխ պէտք է բատ բաւականի ցորեն պահելու համար 'ի պահեստի երկրի մը մէջ որուն տարեկան սպառմանն համար 120 միլիոն եկտոլիտը ցորեն պէտք է, որ 20 ֆր. միջին հաշուով 2 միլիար 400 միլիոնի գումար կ'ընէ: Արդ որսվհետեւ տէրութիւնն ստակ չունի աւելի քան զայն որ մենք կը վճարենք, մեր քսակէն պէտք է որ այս ահազին գումարներն հանէ:

Աս ալ կայ որ այս առաջարկութիւնը փորձուած է ոչ թէ տերութենէ մը, վասն զի այսպիսի հսկայագործ բան գաղափարէ դուրս է, այլ քանի մը մեծամեծ քաղաքաց համար, ինչպէս է նաև Բարիզ. և սակայն հարկ եղաւ ետ կենալ շատ մեծածախ գործ և ծանր անպատճենութեանց նիւթ ըլլալուն համար. Բարիզու միայն մէկ ամսուան պարէն ապահովցնելու համար 9 միլիոն 500 ֆրանքաց ծախք պէտք էր. մտածեցէ թէ ինչ կ'ըլլայ քովանդակ Գաղղիոյ համար: Բայց զիսաւոր արգելք ծախքը չէ. յայանի եղած է թէ պաշարն այն ամեն աղէկ ապահովեալ է՝ երբ առանձ նական անձանց շահուն վատահացեալ է:

— Այն ատեն, ըստ Լէոնարտ, ուրիշ հնարք չունինք բայց եթէ հաշուէ. գործաց (spéculateurs) կամացն յանձնուիլ:

— Ոչ թէ իրենց կամացն յանձնուիլ, լէռնարտ. անճիշդ խօսք է. այլ անոնց շահն հոգալ մեր ապրուստն ապահով-ցընելու հոգով: Պիտի տեսնէք որ մեր շահը վնաս չիկրեր այսու:

Հազիւ թէ սաստիկ սղութիւն ցորենոյ վրայ կը համնի՝ ժողովուրդն իսկոյն կ'ենթադրէ որ առանձնական շահասէրը առատ դրամագլուխներ ծառայեցնելով ամեն ծախու եկածը ձեռքի տակէն կը գնեն: Ըստ հասարակաց կարծեաց մենավաճառութիւնը ըսել է պարէն մը կարելի եղածին չափ բոլոր ամփոփել աւելի սակաւագիւտ ընելու և զինը բարձրացնելու, և յետոյ ըստ պարագայից աւելի կամ նուազ շահով ծախելու համար: Ըստ այսմ մենավաճառը հաշուէդործութեան զեղծմունքն է. արդ քաջ է. նոյն իսկ այս անուամբ, ցորենոյ մենավաճառն օգտակար բան է:

— Զափազանց է ըսածդ, ըսին հանդիսականներէն շատը:

— Կը զարմանաք, յարեց Տիւրբէ, այլ ըստ ամենայնի ճշմարտութիւն է: Ամբաստանեալ մենավաճառողք ուրիշ բան չեն ըներ՝ բայց եթէ առատութեան ժամանակ սակաւութեան ժամանակի համար ցորեն պահել, վասն զի սուղեղած ժամանակը կը գնեն. ուրեմն արդէն իսկ ծառայութիւնը ըրեր են երկրին իրենց նախատեսութեամբը:

— Ստոյդ է, ստիպուեցան վկայելու քանի մը անձինք:

— Իբրև շահասէրը կը յանդիմանուին. բայց պէտք է ուրեմն որ աժան ծախեն երբ վաճառքը սակաւագիւտ է և իրենց նեղութեանը, ծախուցը, վնասուցը և դրամագլխոյ կիրառութեան համար բան մը չիւահին: Եւ դարձեալ որչափ սուղալ ալ ըլլայ ցորենը՝ անզին շահ չէ բարձր գնով ալ կարենալ ձեռք բերելը, մինչդեռ ամեն տեղ պակսած է:

Արդ ցորենը կը պակսէր եթէ այս շահասէր բայց հանճարեղ հաշուէդործողք, զորս մենավաճառի զզուելի անուամբ կը դատափեսենք՝ չմտածէին ժողվելու և խնագիով պահելու որպէս

զի չվատնուին անհոգութեամբ և թեթեութեամբ, որ սովորաբար առատութեան տարիներ կ'ըլլան:

Մանաւանդ թէ ցաւելու է թէ ինչու մենավաճառութիւնը ընդարձակօրէն տեղի չիդտներ. ցորենն այնպէս բան մ'է որ անկարելի է 80 հարիւրորդամեղք բարձրութենէ աւելի վրսյէ վրայ ըեցընել, որուն համար ընդարձակ շտեմարաններ պէտք են: Մենավաճառութեան համար նախ և առաջ պէտք է որ ապրանքն ընդունակ ըլլայ աւելի կամ նուազ և միանդամայն ինայողական պահպանութեան. արդ չիկայ ապրանք մը որուն պահպանութիւնը դժուարագոյն ըլլայ և մեծագոյն ծախք պահանջէ քան զցորեն: Նախ յատուկ տեղ պէտք է որ միշտ հովահար և օդահար ըլլայ. յետոյ շատ մ'անձինք որոնց գործն է անդադար ցորենը շարժել որպէս զի չտաքնայ, և կոռիլ այն բիւրաւոր միջատաց հետ որ կարելի եղած ամենայն խնամք հանդերձ մասամբ մը կրնան փճացնել. թող նաև շատ մը վնասը որ կ'ըլլայ որակին և քանակին, որուն դժուարաւ մնացած մասին աւելի աժելը՝ կրնայ տեղը լեցընել:

Գիտէք ինչու կարելի եղած չէ յաղթել ցորեն պահելու դժուարութեանց. մի միայն յանիրաւի այս կերպ վաճառականութիւնը արհամարհենուս համար. որով աններելի եղած է որ հարուստ դրամատեարք այնպիսի հնարագիտութեանց զիմեն զոր իրենք միայն կարող են ընել, խնդիրը ցորենոյ մեծ զանգուածի վրայ ըլլալուն համար: Կը տեսնէք ուր կը տանի զմեզ սխալմունք մը, չթողով որ փոխանակութիւնք ազատօրէն գործադրութիւն, և կը կուրցընէ զժողովուրդը ու ինչուան բռնութեան և աւարառութեան կը մղէ: Կը տեսնէք մարդիկ միշտ իրենց սխալմանցը նեղութիւնը կը կրեն: Յուսանք ուրեմն որ հասարակաց կարծիքը լուսաւորուելով ճանչնայ թէ իրեն համար կեանքն է ցորենոյ վաճառականութեան ազատութիւնը. երբ այս այսպէս ըմբռնէ՝ կը

հասկընայ նաև թէ հաշուէգործք օդ-
տակար են արդիւնաւորողաց ալ սպա-
ռողաց ալ :

— Առաջնոց համար համբերութիւն,
ըսաւ Անդրէաս . բայց զժուարաւ կը
հաւատամ թէ օգտակար ըլլայ նաև
վերջնոց համար :

— Եւ սակայն ամենապարզ բան է ,
Անդրէաս . հաշուարարք ցորենն առատ
եղած ժամանակ կը գնեն . ուրեմն այն
ժամանակ արդիւնարարաց շահ ընել
կու տան գնոց սաստիկ վար իյնալուն
արգելք ըլլալով , որով կրնան անոնք
մեծապէս մասաւուիլ : Ընդհակառակն
կրկին ծախելով երբ սակաւագիւտ է՝
սպառողաց շահ ընել կու տան , վասն
զի գնոց մեծապէս բարձրանալուն ար-
գելք կ'ըլլան :

— Սակայն , խորհրդածեց ժարլան ,
անժխտելի է թէ հաշուէգործողք մաս-
սակար են քիչ կալուած ունեցող մշա-
կին . միշտ աժընկէկ կ'առնուն իրմէ ցո-
րենը քան ինչ որ կը ծախեն վաճառա-
նոցին մէջ . ագարակները կը վազեն ,
կալուածատեարց կ'երթան և այլոց ըս-
տակի պէտք ունենալէն շահ կը հանեն .
ցորենդ պարկ զլուխ յիսուն կամ եօ-
թանասունու հինդ . հարիւրորդադրա-
մով կ'առնուն , այնպիսի աժան զին մը
որով այլոց չէիր ծախեր :

— Այս ամենն ալ իրաւ է , ժարլան .
բայց ի՞նչ կը տեսնեմ յայնմ . աղէկու-
թիւն և գէշութիւն . աղէկութիւնն հա-
շուէգործողներէ կու գոյ , իսկ գէշու-
թիւնը ծախողներուն պակսութիւնն է :
Եթէ հաշուէգործողք ժամանակին զի-
նէն վար կը գնեն՝ սխալմունքը զիմա-
ցինինն է . ինչու ժամանակին զնոյն վը-
րայ չիկենար . եթէ մեր ստակի պէտք
ունենալէն կը շահին՝ միթէ ծառայու-
թիւն չեն ըներ տալով զայն մեզի . ստ-
ակայն որովհետեւ կը ծախէք՝ կ'երենայ
թէ դուք դոհ էք . ինչպէս ըսի՝ ծառա-
յութիւն ծառայութեան փոխարէն . ու-
րեմն յետոյ մի տըրտընջաք : Դարձեալ
միթէ բնական չէ որ աւելի աժան ծա-
խեն մինչդեռ նեղութիւն յանձն կ'առ-
նուն զալու ձեզմէ ցորեն փնտըռելու և

զձեղ կ'ազատեն վաճառանոց տանելու
նեղութենէն . խնայողութիւն ընել կու
տան ծախուց և ժամանակի՝ որ մեծա-
գինն է : Եթէ ամենայն երկրագործ
պարկ մը կը տանի վաճառանոցը , պէտք
է քսան մարդ և քսան ձի այն բանին
համար՝ որ հաշուէգործողը սայլով մը
կ'ընէ : Հաշիւը մէկ մէկ թէ ինչ խնա-
յողութիւն և ինչ բարիք է երկրին հա-
մար . վասն զի պէտք չէ մոռնալ՝ թէ
ժամանակն ստակ է , որ առած է մեզի
դրացի Անդղիացւոց մէջ , որ մեզմէ ա-
ւելի յարգը զիտեն և ասոր համար մեզ-
մէ աւելի հարուստ են :

Տարակոյս չիկայ թէ հաշուէգործա-
կան ձեռնարկութիւնք ցորենոյն սղու-
թեան ժամանակ քիչ մը կը մասաւն եր-
կրագործաց շահուն , արգելք ըլլալով
որ աւելի չիսուզնայ այն ատեն հաշուա-
րարաց ծախելուն կամ դուրս օտար
երկրէ բերելուն պատճառաւ . բայց ա-
ռատ և վար գնով եղած ժամանակը
երկրագործաց շահ կը պատճառէ , մթե-
րած պաշարով գնոց սաստիկ իյնալուն
առջեն առնելով . այն ժամանակ սպա-
ռողին նեղութիւն է չկարենալուն հա-
մար այնպէս ստոր գնով գնել հացը՝
ինչպէս որ կրնար առատութեան ժա-
մանակ . բայց սպառողին համար ալ
շահաւոր է հացի պակասութեան ատեն
շափազանց սղութիւնը խափանելով :

Հաշուէգործական ձեռնարկին ուրեմն
իբրև ուղիւչ է գինը չափաւոր պահե-
լու՝ որ ախորժելի է սպառողին համար
և վարձահատոյց արդիւնաբերին հա-
մար . կ'արգելու գնոց նուազումը որ-
պէս զի արդիւնաբերը չըփճանայ , և ա-
ռաջը կ'առնու անհնարին սղութեան՝
որ սպառողին համար մեծ թշուառու-
թիւն է : Ի՞նչ լաւագոյն բան կրնայինք
փափաքիլ : Որչափ աւելի հասարակաց
կարծիքը լուսաւորուի՝ այնչափ աւելի
հաշուէգործութիւնն ազատօրէն բանե-
լով դրեթէ հաստատուն զին պիտի ըս-
տանայ որ ամենուն շահ է :

— Ստոյդ է , ըսաւ Անդրէաս , ասկէ
պարզ բան չկայ . և սակայն քանի մէ
ամիս առաջ եթէ մէկն ինծի ըսելու ըւ-

լար, թէ օդտակար պիտի համարիմ ցուրենոյ հաշուէգործութիւնը՝ պիտի կարծէի թէ զիս կը ծաղրէ:

— Ուրեմն, ըսաւ Սոժոն, հասարակաց շահն է որ կատարեալ ազատութիւնը ըլլայ ցորենոյ վաճառականութեան:

— Ամենայն իրօք:

— Եւ այս ազատութիւնը պէտք է որ ներէ մէկ նահանգէ միւս նահանգ ազատաբար ցորեն տանելու:

— Տարակոյս չիկայ:

— Բայց այն ատեն սպառողք առատութենէ չեն շահիր. երբ մեր հունձքը լաւագոյն ըլլայ քան զմիւս նահանգաց, ցորենը մեր գրացեացը կ'երթայ և մենք աւելի սուղ կը վճարենք:

— Ստոյգ է, Սոժոն. բայց միթէ եղբայրսիրութիւն չէ ունեցած ատեննիս օգնել չունեցողներուն. այս ալ յայտնի է որ մեր կարօտ եղած ժամանակը ուրիշներն առատութեան մէջ կ'ըլլան, և քեզի նկատմամբ նոյն հանգամանաց մէջ կ'ըլլան ինչ որ կ'ըսէիր: Ի՞նչպէս կ'ուզես որ օգնեն քեզի աւելի ունեցած ժամանակնին՝ եթէ նոյնպիսի պարագայի մէջ դու չես օգներ իրենց:

— Իրաւ է, արդարութիւն չէր ըլլար:

— Կը տեսնէք ահա որ ազատութենքով հաւասարակշուութիւն կ'ըլլայ. եթէ քիչ մ'աւելի սուղ կ'ըլլայ առատութեան ժամանակ՝ բայց շատ աժան կ'առնուք հացի պակսութեան ժամանակ. թեթև զոհ մ'ընելով անհուն շահ կ'ընէք:

Այս ալ դիտեցէք որ ազատութիւնը ըլլարով որչափ ձախորդ ալ եղած ըլլան հունձք Գաղղիոյ մէկ կէտին վրայ, քանի որ երկրին ապրուստին համար բաւական քանակով ցորեն կայ, թէպէտե և այս ցորենը շատ հեռաւոր կողմեր ալ գտնուի, ամենեին հացի պակասութիւն չիկրնար ըլլալ: Գինն ամեն տեղ նոյն չըլլար, վասն զի գնոց զանազանութեանը համար է որով մէկ տեղէ միւս

տեղ կը տարուի, սակայն որչափ հեռու ալ ըլլայ՝ ցորենը պակաս եղած տեղը կը համնի ըստ առածին թէ Սղութիւնն առատարեն է, որ ըսել է թէ երբ տեղ մը պարէնը սուղ է՝ վաճառականք ամեն կողմէն հոն պարէն կը թափեն որպէս զի շահին:

— Յայտնի է, ըսաւ Սոժոն, եթէ հունձք բաւական ըլլան սպառման. բայց եթէ բաւական չըլլայ՝ վաճառականութեան ազատութիւնը զոմանս կ'ազբատցնէ առանց այլոց մատակարարելու:

— Այս, եթէ վաճառականութեան ազատութիւնը չափաւորելու ըլլանք նոյն երկրին նահանգաց մէջ միայն փոխանակութիւն ընելու. վասն զի մի և նոյն երկրին մէջ մթնոլորտը սովորաբար շատ քիչ կը տարրերի. հունձքը գրեթէ բոլոր նոյն նահանգաց մէջ յաջող կ'ըլլայ կամ ձախող. ընդհակառակն զանազան երկիրներ դիւրաւ կը ընան օգնել մէկմէկու:

— Ուրեմն, յարեց Սոժոն, երբ ուտելիք քան զԴաղղիա սակաւագիւտ և սղագոյն են յԱնդղիա կամ 'ի Պելճիա՝ պէտք էր թողուլ որ ազատաբար դուրս ելլեն մեր ցորենները, գետնախնձորները, պտուղները, արջառեղէնքը, հաւեղէնքն և հաւկըթեղէնք:

— Տարակոյս չկայ. մեր երկրագործաց համար շատ մեծ շահ կ'ըլլար. և միթէ մարդիկ պէտք չէ որ փոփոխակի մէկմէկու օգնեն. անձնասիրութիւնն է և անշահ անձնասիրութիւն՝ բողոքել տէրութեան՝ որ արգելու պարէնից գաղղիայէն դուրս ելլելը, երբ մեր մէջը կարօտութիւն կ'իյնայ. ի՞նչպէս կ'ուզենք որ ուրիշ ժողովուրդը օգնեն մեզի պիտոյից ժամանակ՝ երբ նոյն պայմանին մէջ իրենց չենք օգներ. եթէ ուտելիք Գաղղիայէն օտար երկիր կ'երթան՝ ըսել է թէ դուրսը աւելի սակաւագիւտ են որով և սղագոյն. ուրեմն մեզի շահաւոր է իրենց զրկելը. ուրիշ անգամ եթէ մեծագոյն սղութիւն ըլլայ մեր երկրին մէջ փոխադարձ իրենք ալ շահ

կընեն մեզի բերելով։ Անշուշտ եղէք
որ այսպէս կ'ընեն։

Եթէ ապրանքնիս իրենցմէ աւելի ու-
նեցած ժամանակնիս դուրս դրկելով
քիչ մ'աւելի սուղ վճարել կու տանք,
իրենք մեզմէ աւելի ունեցած ատեննին
իրենցը ներս դրկելով անհամեմատ ա-
ժան կը ծախեն։ Ուստի ժողովրդոց ի-
րարու մէջ վաճառականութեան ազա-
տութիւնն ու փոխանակութեանց կա-
նոնաւորութիւնն՝ անվրէպ հնարք է ու-
տելեաց զիներուն մեծամեծ ելնէջից ա-
ռաջն առնելու և միջին ու քիչ փոփո-
խութիւն կրող գին մը պահելու։

— Բայց սակայն, առարկեց Սոժոն,
գաղղիա անցեալ տարուընէ՝ ի վեր ներս
ընդունած է անբաւ քաննակ ցորենոյ,
գրեթէ 14 միլիոն եկտոլիտր ըսկք, և
հանդերձ այսու ցորենոյ գինը եռապա-
տիկ է քան զսովորականը։

— Ըսածդ ընդհակառակն մեր սկըզ-
բունքը կը հաստատէ։ ինչու համար ցո-
րենոյ այսպէս սուղցեր է ։ որովհետև ցո-
րենոյ վաճառականութեան ազատու-
թիւնը մեր մէջը սովորութիւն եղած
չէ ։ մենք ուրիշ ժողովրդոց հետ ցորե-
նոյ կանոնաւոր փոխանակութիւններ
չենք ըներ ։ մեր հաշուէզործողքն հա-
սարակաց կարծեաց վրայ սկեռած դրա-
մագլուխնին չեն համարձակիր բանե-
ցընել ցորենոյ վաճառականութե հա-
մար, մանաւանդ օտարաց հետ դործ
տեսնելով, զոր վաճառականական շատ
մեծ նաւահանգստից վրայ ընելու է ։
վերջին հարկին միայն կը շարժին, ինչ-
պէս եղաւ այս տարուան հացի պակա-
սութեան առժով։ Մեր դրամատեարց
առատութիւն եղող երկիրներու վա-
ճառատեղեաց վրայ ցորեն փնտրութը՝
շատ ուշ կը մնայ և մեզի պէս կարօտու-
թիւն ունեցող երկիրներէ ետքը ։ որով
ցորենը սղութեան ժամանակ կը գնեն
և ուշ գաղղիա կը մոտցընեն, մինչդեռ
գինը չափէ դուրս վեր ելած է ։ ինչ կը
հետեւ ասկէ՝ հիմա կը տեսնէք։

Հնձոց սակաւութիւնը լեցընելու հա-
մար 48,648,000 եկտոլիտր ցորեն որ

ստիպուած ենք դնելու, միջին հաշուով
եկտոլիտրը 25 ֆր. դնելով (որ ապա-
հովապէս իրականէն շատ ստորին գին
է) 340 միլիոն ֆրանքաց անհուն գու-
մարն աժած կ'ըլլայ ։ ուրեմն 340 միլիոն
պակսած է Գաղղիոյ դրամագլխէն, որ
եթէ մեր գրպանը մնացած ըլլար՝ շատ
մը ծախփերնիս կը լեցընէինք և բազ-
մաթիւ գործաւորաց աշխատութեան
աւուրչէք կ'ըլլային։ Ընդհակառակն
հացի ծախուց յաւելուածը վճարելու
գործածուելով այս գումարն՝ ուրիշ ա-
մենայն սպառմունք ալ վերածած է ։
արուեստից ճարտարութեան ամենայն
ծիւղից, ինչպէս գիտէք, ընդհատումն
պատճառած է։ Ըստ ինքեան այն 340
միլիոնով մեր մէջը աշխատութիւն կը ը-
նային ունենալ 2,256,000 գործաւորք
երեք ամիս, քառասուն առ օրն առնը-
լով։

— Ի՞նչ կը խօսիս, Պ. Տիւրրէ, գոչե-
ցին ամեն կողմէն. անհնարին բան է։

— Դեռ աւելին կայ. վասն զի 100
միլիոն եկտոլիտրի արժէգնոց չափա-
ղանց յաւելուածը զոր գաղղիա դրսէն
առած չէ՝ մեզի երեք կամ չորս անգամ
աւելի աժած է ։ ուստի ցորենոյ վաճա-
ռականութե ազատ ըլլալը 8-10 մի-
լիոն գործաւոր երեք տամուան չափ ի-
րենց աշխատութենէն զրկած է ։ այսու-
տեսէք ուրեմն, բարեկամքդ իմ, թէ
ինչպէս սուղի կը նստի ժողովրդոց ի-
րենց տգիտութիւնն ու սխալ կարծիք-
ները։

— Ազուոր դաս մ'է ապտդային հա-
մար, ըսաւ Սոժոն։

— Կը յուսամ, պատասխանեց Տիւ-
րրէ։ Ուրիշ նեղանալի հետևանք մ'ալ
ցորենոյ վաճառականութեան այս պա-
կասութեան՝ է դրսէն ցորեն առնելէն
պատճառեալ շփոթութիւնը։ նախ և
առաջ որովհետև մենք այս վաճառա-
կանութեան դրաղեալ քիչ նաւ ունինք,
փոխադրութե դիւրութիւնը կը պակսի
մեզի ։ պէտք կ'ըլլայ զայն ալ օտարէն
հոգալ, որով ժամանակ կը կորաւի,
ինչպէս նաև ստակ փոխադրութեան

վճարքը տալնուս համար այն ազգաց որ իրենց նաւերովը մեզի ցորեն կը բերեն։ Վերջապէս՝ որ ծանրագոյնն է, յան։ կտրծակի դնելու ստիպուելով՝ պէտք կ'ըլլայ պայմանագրութեան մտնել այն երկիրներու հետ՝ որոնց հետ սովորաբար տուրեառի վերաբերութիւն չունինք. ըստ այսմ հարկ կ'ըլլայ ամեն գնածնուս արծաթ դրամ վճարել և դրեթէ յանակնկալս 350 միլիոն պակսեցնել շրջանի մէջէն։ Մտածեցէք թէ ինչ հետևանք կ'ունենայ մեր գործառնութեանց մէջ այսչափ գումարի յանկարծ պակիլը։

— Սակայն, խորհրդածեց վիէոլէն, ինչ կերպով ալ ըլլայ հարկ պիտի ըլլար որ այդ գումարը պակսի։

— Կը սխալիս, վիէոլէն, պատասխանեց Տիւրրէ. երբ ժողովուրդք սովորութիւն ունին մէկտեղ գործ տեսնելու՝ սովորաբար առածնուն գինը վաճառքով կը վճարեն, այսինքն թէ ամեն տարի ուրիշ ազգաց նոյնչափ ապրանք կը դրկենք որչափ որ կ'ընդունինք իրենցմէ. ուստի եթէ մենք շատ ատենէ ՚ի վեր վերաբերութիւն ունեցած ըլլայինք այն ժողովրդոց հետ որոնցմէ կ'երթանք ցորեն կ'առնունք, 350 միլիոնին մեծ մասը քովերնիս կը մնար. և կը ծառայէր գործաւորաց տշխատութիւն տալու և գուրս զրկուելիք վաճառք շինելու։ Ահաւասիկ ուր կը հասցընեն զմարդիկ նախապաշարմունքն և կրերը՝ ինչպէս նաև ընկերական մեծամեծ օրինաց տգէտ ըլլալը։

Տեսէք ընդհակառակն թէ Անդղիոյ մէջ ինչ կ'ըլլայ. որովհետև իր սպառածին բաւելու չափ ապրանք չիրերեր՝ երկիրը պղտիկ և ժողովուրդը շատ ըլլալուն պատճառաւ, կընար կարծուիլ թէ միշտ հացի պակսութիւն պէտք է կրէ, ստիպուած ըլլալով ամեն տարի իր ուտեւեաց լրումը դրսէն սպասելու. և սակայն ընդհակառակն է. ուտելիք կը թափին յԱնդղիա և աւելի միակերպ գին կ'ունենան քան ՚ի ֆաղղիա. վասն զի շատ տարիէ ՚ի վեր հոնց ցորենոյ վաճառականութեն կատարեալ աղատութիւն կայ,

և վաճառականտեկան զօրաւոր նաւարկութիւն ունենալով՝ այս տուրեառ շատ նաւահանգիստներ տարածուած է։ Աշխարհիս ամեն կողմանէ Անդղիոյ նաւակայքը ցորեն կը բերուի, որ հիմակուան ժամանակս ցորենոյ համար աշխարհիս առաջին վաճառանոցն է. շատ ազգեր իրմէ կ'երթան իրենց պարէնը կը հոգան. և այս տուրեառան իր բնակչացն համար հարատանալու նոր աղբիւր մ'եղած է։

Օգտուինք ուրեմն փորձառութեան դասերէն, և ասկէ ետքը աւելի ողջամիտ գաղափար ունենանք. փոխանակ հաշուեդործողքը դէշ աչքով տեսնելու, փոխանակ զանոնք հասարակաց զայրացմանը նիւթը ընելու մենավալառողի անպատիւ անուամբ, օգնենք ամենայն ճգամբ վաճառականութեան ազատութեան. որով միայն կարելի է աղետից առաջն առնուլ, մեր պարէնից կանոնաւորութիւնն ապահովել և զրեթէ միշտ հաւասար գնոյ մէջ պահել։ կ'երեւայ թէ Աստուած այս հնարքը դըրած է որպէս զի մարդիկ փոփոխակի զիրար սիրեն և իրեւ եղբայր մէկմէկու օգնեն¹։

ՌԱԲԵ

Կը շարունակուի:

1 Այս խօսակցութեան ժամանակէն ետքը հանդիպած գէպք այս գլխոյն և նախընթացին մէջ իսուուած ապացուցութեանց հաւասար վկայութիւն եղան։ 1860 և 1861 տարեաց ձախորդ հունձքը մեծագոյն պակասութիւն պատճառեցն քան վ1843 և 1846 տարեացը. և այս անկէ յայտնի է որ երբ այն ժամանակ 11 միլիոն եկտովար ցորեն ներս մտնելով ՚ի Գաղղիա՝ բաւական էղեր էր, 1861 տարեացն յուլիսի 15 ինչուան 1862ի յուլիսի 31ը Գաղղիայ համար ցորենական ներքատքերութիւնը 16 միլիոն հ22 հազար եկտովար եղաւ. և սակայն մինչեւ առաջին ժամանակ ցորենը ն6 քր, բարձրացեր էր քանի մը նահանգաց մէջ, 1862ին աեղ մը 30 քրանքէ աւելի չէր սուլցած, շնորհիւ 1866 աարւոյն մէջ հաստատեալ ցորենոյ աղատութեան։